

սրացն մասունքներ տիեզերաց վրայ կը սփռէ, որոնք հանդիպած տեղերնին յառաջ կը մերեն զայն զըր մենք Լոյս կանուանինք: Լուսոյ էռութեան պյու տեսութիւնը բիշուն կամ Արտորդունիւն ունենալ (Théorie d'émission) կ'անուանի. ինչու որ լուսատու մարմնէն լուսոյ հիւլէներ բիսել կամ արտագրիլ կ'ընդունի Այս տեսութիւնն ըստ ինքեան պարզ ու բնական է. միայն գժուարութիւնը կը մնայ, թէ ի՞նչպէս կրնց արեգակն անընդհատ լուսոյ նիւթօվական անժիւ մասունքներ տիեզերաց վրայ սփռել, առանց պաշարը հասնելու: Նեւունին անծանօթ չէր պյու գժուարութիւնը. բայց ինք հաշուով գտած էր, որ ամենեւնին հարկադր չէ ընդունի՝ թէ լուսոյ իւրաքանչիւր մասունքնեն իրարու շատ մոտ ըլլան. անոնցմէ իւրաքանչիւրը կրնայ իրարմէ 40 մըն հեռու ըլլալ, եւ սակայն կրնայ լուսոյ տարածման սաստիկ արագութեան պատճառաւ, աչք մէջ լուսոյ անընդհատ ազդեցութիւն յառաջ բերել:

Այս կողմանէ կրնար բնականապէս արտագրութեան տեսամեթիւնն ապահովուած համարուիլ: Բայց արդէն պարզ փորձ մ'եղած էր, որ՝ թէեւ կատարելաց ործուելէն ետեւ, եւ այն 150 ասրի ետքը, վերջնականապէս սյոյն տեսութիւնը պիտի տապահէր: Փր. Մար. Կրիմալի թիստաեանը, նյոյ Ընկերութեան ողջնիսից վարժարամին ուսուզութեան ուսուցիչ, լուսոյ եւ գունց պէսպէս փորձելով կը զբարը. այս առթիւ որ մ'արեգակն ճառագայթներն երկու իրարու կից նուրբ ծակերէ խաւ արին սենեակ մ'անցոց եւ սպիտակ տախտակի վրայ առաւ: Արդ, երբ այս տախտակն այնաչի կը հեռացընէր, որ լուսաւոր օգակներն որ ծակերու կը համապատասխանէին, ըստ մասին իրարու վրայ կինային, անակերպ բան մը տեսաւ: Այն աեղերն որ երկու ծակերէն ալ կը լուսաւորուէին, յայտնի է թէ աւելի լուսաւոր էին քան այն տեղերն որ ծակէ մը միայն լցոյ կ'ընկունէին. բայց այն լուսաւորագյուն տեղեաց եղերաց վրայ մութ օղակներ ալ կ'երեւային, թէեւ, նյոյ տեղը երկու ծակերէն ալ լցոյ կու գար: Այս օղակներն ալ աւելի մօտագյուն էին քան թէ սպիտակ տախտակն այն տեղերն որ ծակէ մը միայն լցոյ կ'ընդունէին: Կրիմալի երկու ծակերէն մին մատուք գոցեց, եւ խսկոյն մութ օղակներն անհետ եղան. մատուըներն հեռացաւ, եւ ակնթարթի մէջ մութ օղակներն երեցան: բնազինն որ նոյն ժամանակին դիտութեան քաջ տեղեակ էր, իմացաւ անմիջապէս թէ իւր դոյլն

փոքր լուսոյ ճշմարիա էռութիւնն իմմալու: մեծապէս կարերու է. ինչու որ ատով հաստատուեցաւ: թէ լոյս լուսոյ կուլը՝ ինչ ինչ դիպաց մէջ ոչ թէ սաստկութիւն լուսոյ, այլ իսուսութէ է ձևակի: Արտադրութեան տեսութեամբ պյու երեւոյթը բացարձակապէս չի մեկնուիր: վասն զի լուսոյ երկու հիւլէներ յայտնի է թէ ամէն անգամ ալ՝ աւելի պայծառ լցոյ պէտք են յառաջ բերել, քան թէ անոնցմէ մին միայն: լատ պյու այս այս տեսութեանը չի կիսար ուղղել ըլլալ: Հապա ինչ համարելու է լցոյը: Կրիմալի երկայն ատենածեց արտեղուածի վրայ, եւ վիրացապէս այն կարծիքը գտաւ, թէ պէտք է որ լցոյը կ'հակածեն ճամմակը սփոփի: Այս խորհուրդն յաջող էր, եւ եթէ յառաջ տարուէր ու կատարելագործուէր, լուսոյ էռութեան խնդիրն սոտուգի: Կ'որոշուէր բայց գժբախտաբար երկայն ատեն յառաջ շտարուեցաւ, թէեւ անուանի բնագէտներ, ինչպէս Հայկէնս ու Այլէր (Huugens, Euler) ի կողմն ելան:

(Հարուսակէլլի:)

Բ Ա Պ Ա Ց Ս Ա Կ Ա Ն

Ո Գ Ե Խ Ե Լ Ի Ք Զ Ո Ւ Ց

Հկայ մարդ որ չգիտայ թէ հաւան ի ձուց կ'ելլէ, բայց շատ քիշերը կը հարցընեն թէ ինչ է 2ու կամ Հաւկիթ, եւ հաւն ինչպէս կ'ելլէ: Հաւկիթը բնութեան մէծ զարմանալիքներն եւ, եւ կազմութեանը՝ գրեթէ անսման: վասն զի ոչ միայն վառեկին զանազան մասունքը կը կազմուի հաւկմէ, ոչ միայն մինս ու արինը, այլ եւ բիզները (cellules), ջլերը, սոկները, միջն ու փետուրները, եւ որ զարմանալին է կենդանութեան եւ շարժման սկիզբն ալ հաւանակմէ կ'առնաւ: Այս զարմանալի կազմութիւնը կարմառաօտի քննենք:

Նթէ հաւկիթ մը ձեռեւնք նախ եւ յառաջ անգյուն հերզակ մը կը տեսնենք, որուն սպիտակոց կամ Ֆերմուց կ'ըսենք: Խակ գեղսուցին ըստ մէծի մասին ճարպ է, որուն մէջ շաքար, երկամի եւ փափոր ալ կը գտնաւի: Դեղնուցի մէջ քիչ մը ձերմուց կայ, որ բնաբնաց (vitellin) կ'առնատուի. Հաւկիթն եփելու ատեն այս նիւթը թանձրանոլը, դեղնուցը՝ պինդ բայց գիւրափուր մարմն կ'ըլլայ: Ըստ պյու մերմկուցն հաւկիթի գիւռառ կազմի մասն է: Կ'եղեւն ածխանուու կը ի (carbonate de chaux, calcicque) մանր մա-

սունկերէ կազմուած է. աս մասնիկներն այնպէս քովէ քով շարուած են, որ մէջբնին պարապ միջը կամ անզպեա կը մնայ, որով ուռկանի նման մազդղուտ եւ հիւսկէն ցանց մը կը կաղմեն եւ բոլոր հաւեկիթը կը պատեն Այս զարմանալիք հիւսուածքը թէ հաւեկիթ միջուկը կը պահպան եւ գովակն անհամար թէ հաւեկիթ միջուկը ու արքանոր օդին ալ արդէ եւ չըլլար կեղենին անմիջապէս տակը երիկաւառ պարտատակ մը կայ: Այս խաւերուն ծայրեցն հաստ են, իրարմաք կ'անջանան եւ օդալիք քսակ կը ձեւացնեն: Այս օդն որ ստվորական օգէն աւելի թժուածին ունի, թժանդի նիւառութէն որոշաւծ է:

զաւիթի կեղեւն ըստ ինքնան դիւրաւ
փշրելի մարմն մըն է. բայց իւր ձեւին պատ-
ճառաւ կընայ զրաւոր ճնշմնան ալ դիմանալ:
Դեղնուցը՝ ճերմկուցին մէջ ազատ կը լոցայ, եւ
կեղեւին ո՞ր կողմն որ թմխ չերմանթիւնն առաւ-
ելու՝ Հնո՞ւ կը դիմէ: Գեղնուցին մէջտեղ ճեր-
մակ մանր բիժ մը կայ, որ կը կարծուի թէ Հաւուն
կենդանութեան սկիզբ տուող ծիխն ըլլայ. այս
բիթը կեղեւն բարձր եւ չերմագոյն կողմն կը կցի:
Դեղնուցը դեկին գոյն բուսական կանաչ (chloro-
phyll) շատ կը նմանի: Որքափ որ հաւը գա-
լար կանաչեցնուի կերպակի, նյութի պալ անձա-
հաւկիթն դեկնուցը մանթ գոյն կ'ունենայ: Դեղ-
նուցըն մէջ Հարիւրին 50—54 մաս չօրու կայ:
Հաւկիթն ընդհանրապէս 60 կրամ կը կըսէ
(կեղեւը 6, դեղնուցը՝ 18, իսկ ճերմկուցը՝ 36
կրամ):

Եթէ մասհենք, որ ճերմկոցն հաւկիթի
միջուկին տասնին ութերորդ մասն է, դիւրա կը
համոզուինք՝ որ թռչնջոյն գործարաններն ըստ
մեծի մասին ճերմկոցեն կը կազմուին: Այս
նիւթն ընդհանրապէս կինդամաի գործարանաց
համար մեծ կարեւորութիւն ունի: Ամբողջ
գործարանաւոր բնութեան աւտով կ բարուց
աւ, կենդանաւորեան սկիզբն հաւկիթի ճերմկոց-
ցեն կախուած է, եւ ըստ հետեւորդի մայն-
ճերմկոց ունեցող նիւթերը կընան հրական
մնունք տայ:

Բայց Տերմկուց ըստածն պարզ նիւթ չէ:
Հաւկիթի միջուկը իր 55 մաս ածխածն, 22
մաս թթվածնի փոսփորի եւ ծմբի խառնուրդը,
մը, 16 մաս բրոքածնն եւ. 7 մաս ըստածն կը
բազմագույնէ: Կիշենին ալ՝ ածխածնուու կիշեն զատ,
քիչ մը մագնիւսիս (magnésie) եւ լուսածնատ
(phosphate) ունի:

թէ պյս ամէն նիւթերու իւրաքանչիւրն
թռնո՞ն ո՞ն միար կը կառմէ, տակաւին մեր սիւ-

տութեան ծանօթութիւններն որոց եւ դոհաց ցողից տէկզիտութիւն չին կրնար տալ: Սակայն Հաւանական է որ փասփոր՝ ոսկեբաց կազմութեան համար փսոփրաթթու (acide phosphorique) մատակարակէ: Ըստ Հակոսակն կրահոջ (terre calcaire) եւ ոչ հետոք կը տեսնուի, ուր գիտենք որ ոսկեբաց կազմութեան մեծապէս կարեւոր է այս: Կը կարծուի թէ այս կրահօջն կերպներէ կառնուի, թէեւ կերպներն եւ թըռչոցն աօմնեներուն մէջ բնաւ յարաբերութիւն չի տեսնուի:

Հաւը՝ Հաւկիթին մեջ հետեւեալ կերպով
կը գյանայ: Ամեն բանէ յառաջ գեղուացը
կը սկսի, գոնէ ըստ մասին, ճեղքուիլ կամ
ծերպիլ, որմէ գեղնուցը ճերմկուցին հետ կա-
պող թել կը կազմուի, որուն յա--նձէլ (chalaze,
germe de l'oeuf) կըսենք: Հաւուր թխսեուն եր-
կորդ օրն արդեն Հաւկիթին մեջ կառեկի նշան-
րանք կը սկսի տեսնուիլ: Հաւկիթի մէջ պար-
զապատճ շերտ կամ ակոսիկ մը կ'երևայ, որ
յետոյ ողպայաը պիտի կացուցանէ. պայ ակօսը
շատ կը կատանի եւ կոտանինի կը միահաւ:

Այս իշխանութեան ժամանակ միւս ա-
նօմնեան ու շնչերաներն ալ կը կազմուին.
որոնց պաշտօնն է գեղնուցին սուած սննդեան
հիմքն անկերպարան ասղմին (επιθεγοι) տանիլ:
Թասեբէն 27 ժամ եւսը կը սկսի Հասարակ
հաւուն սիրուը կերպաւորուիլ, խակ սրիշ թըռ-
չոց սիրտն աւելի ուշ կամ շուտ: Խակ շրբորդ
օրն վասեկին գլուխն եւ անդամեերն ըստ բաւա-
կանի որոշ կերպարանք կ'առնուն: Ե սկզբան
անդ սիրտն պարագ բշխներէ կը կազմուիք. քիչ
մ'եւսը մկանունքն ալ կը կազմուին, եւ ասով
սրտին թնդիւնը կը սկսի: Հաւուն առաջին
արինը գեղնուցին արենան փիլու. ելութ կը դաշնայ:
Դեղնուցիք թաղանձնն ստամբուի տեղ է, եւ
արեան կազմուելուն պէտք եղած նիմիթը կը
մատակարարէ: Որպէս զի վառեակնօսմի մայն
սունեդ առնուլը բաւական չէ: Հարկ է որ նաև
շունչ առնու եւ տայ, ուստի ոգ պէտք է: Բայց

իմաստուն եւ ամենախնամք Արարիչն աս ալ հա-
գ ացած է: Արտաքին օդը՝ կեղևուի յասուի կաղը-
մութենէն եւ ճերմկուոց պառող թաղանթ էն
կընայ հաւեկիթն մէջ մանել: Վոաչին օրենքն օդն
արեան վրայ կ ազդէ, կ իշ երրորդ օրը մարմնացն
վարի կողմէ բասակ մը կը մեծան, որ երթալարացն
դրեմ է ամբող մարմնին կը պատէ: Մինչեւ որ
ճագը հաւեկիթն ելլէ՝ պայ պաքին իբեն շնչառու-
թեան գործարանի տեղ կը ծառայէ: Հաւանաբարա-
պա միջոցն հաւ կիթի տափակ կողման թթուա-

ծնախառն ողը թպք կը մտնէ: Ասով ձագը նոր յդ կ'առնու եւ առանց ուրիշի մ'օգնութեան կեղեւը կը ճեղքէ դուրս կ'ելլէ:

Ահա ձուց պահնչելիքը:

ՀԱՍԽՈՍԱԿԱՆ

ՊԵՐՈՒԳՈՂՈՎԱԾ ՍԵՎՈՒԴԻՔ

Ա.

Ահպահեւ կամ բեւեռածեւ նշաններով գրելու յատուկ եղանակն, զոր Սեղաբունիւն կամ Բնիւթաբանիւն կրնակ իշուլ վայելապէս, եւրոպացի գիտնականաց կանխաւ գրաւած էր ուշագրութիւնն: Թէեւ տակախն չէին ճանչնար սեպագիր յիշատակարտանաց լզնազմ տեսակներն որ մենք ճանչնակ՝ մանաւանդ գարուս առաջն կիսուն վերըլը, սակայն գոնէ պյանչափ գիտէնին թէ բեւեռագիրը արդեամբը կը գտնուն թաղուած Պարակասոսանի այն փառակաց տակ, ուր իրաւամբ գերեւպոլսոյ աւերակները կը նշարէն: Ըն սերո յարակերութիւնն զոր Պարսից հին թագաւորներն հին աշխարհի ամենակիրթ ազգին Յունաց հետ ունեցած էն պյանչափ երկարատեւ ժամանակաւ, աւելի կարեւորութիւն կու տար մազգենի արբայից պյա յիշատակարտներուն քան թէ ուրիշ արեւելեան ազգաց հնութիւններուն: Նյոն արձանագրութիւններէն եթէ կարգացուէն, յոյն կար նոր լյոն սփուելու նյոն երկու ժողովորդց յարաբերութիւններուն վրայ՝ պյա կերպով հին պատմութիւնն ճոխացընելու նոր հաւաստեօք: Ասկայն ամեններն կուռաւ եւ սկզբնակէա չգըտնուելուն, ընթենուն կամ լաւ եւս առեջուուն պյանչափ ժժուարութեանց կը պատահէր, մինչեւ կասկած սկսած էր ճանինի մի գուցեց աւելի պատահաց խաղ նաղ թէ իրական գրութիւն ըլլան պյա սնուռանեալ սեպագիրէ: Այն կասկածանաց կարծես աւելի հաւասականութիւն կու տային պյանչալ ճանապարհորդաց ընդօրինակութիւններն, որ շատ անսամն էին իրարու:

Ասկայն երիտասարդ գերմանացւոյ մը պահուած էր լուծել այն ինձուս աւելջուռան, զոր առեջուուլ՝ անհնարին համարուած էր իւր դարուն գինոնց: Գ. Ֆ. Արոթենիւն Հանովերին՝ 1802ին էկօթթիւնէնի գիտութեանց կանոնին մատոյց իւր բեւեռագիտական խորագութեանց առաջն սեղեկագիրն, զոր հետզետէ աւելի

ընդարձակեց եւ լուսաբանեց: Ինը նաեւ հատական թէ բեւեռագրութիւնն իրական տեսակ մըն է գրութեան, եւ այլ գրութեանց ձեւերէն կը տարբերի բոլորակութեան պակասութեամբ, եւ յատուկ է միայն արձանագրութեանց, ուստի եւ սովորական գրծածութիւնն չունի: Այլ քարերուն եւ ամուր նիւթերու (անօմոց, գոհարեղինաց) վրայ փորագրուելու յարմար է: Դարձեալ թէ ամեն բեւեռագրութեանց հիմական Ճեւն են սեպահեւ նշաններ:

Անպերն կամ բեւեռաներն ամեն յիշատականաց վրայ յատկանէս բառապատճիկ ուղղութեամբ երեւան կու գան, սակայն գլխաւոր ուղղութիւնն է միշտ վերէն վար (↑) կամ ձախէն աջ (→): Անպերը շարուած են կամ ուղղաձիգ (շխակ վերէն վար), կամ հարթաձիգ (հորդղուակն): Կրնան նաեւ շեղաձիգ գրութիւ, բայց սեպերուն նյայը բնան ուղղի վեր չի հայր կամ շեշ գեւի ի ձախ չի գալանք: Կարկիններն կամ կրկնասապը (<) սեպերն որչափ մեծ կամ փոքր ալ ըլլան, մի միայն դիլք ունին, պյունքն բրանմին միշտ ալ կորմ դարձած է:

Այս նշանակուած կէտերը, զոր դիտեն սուռցիւ նրբաղնին միար կը պահնչէր՝ երբ դեռ կուռաւ չկար ամեններն եւ ընդօրինակութիւններն խառնակ էին, կը ցուցնէին միանգամյան թէ արձանագրութիւններն նիշպէս կարգալու էր:

Բնեւագրութեան տեսակներն վերցիշնեալ նշանագրաց կամ սեպերուն բաղադրութեան տառակել կամ նուազ պարզութեամբն իրարմէ կը զանազանուին: Կախ կրոթեքէնս գերսեպոլս յիշատակարանաց վրայ երկը լեզու ուղիղ զանազաննեց, մինչեւ երմէ յառաջ Փ. Տէլլա Վալլէ (1621) մտագրի եղած էր արդէն որ պյտ նորանշն գրութիւնն ձախէն աջ կարգացուելու է, նյինչես Ք. Նիպուր (1765) ճարտարութեամբ նշանակած էր բեւեռագրութեանց երեք զանազան տեսակներն եւ ասոնց միշտ մարդկան պատահնելի:

Սակայն կրոթեքէնս սեպագրաց ամենապարզ տեսակովն զրաղցեցաւ: Պերսեպոլսոյ արձանագրութեանց երեքլեզուեան տախտակներուն վրայ ամենապարզ տեսակը միշտ նախ գրուած էր: Կրոթեքէնս ասկէ իրաւամբ եղանակացուց թէ ամենակարեւորն է այն եւ թէ Աքամենեան թագաւորաց լեզուաւ կրնայ գրուած ըլլալ: Սակայէի մի յետոյ նյոն թագաւորաց գտաւ յարութեամբ անուններն ալ, եւ ասով ընթերցման առաջն քայլն աւաւ: